

# Վ Ի Լ Հ Ե Մ



## Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Վ Է Պ

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Կ Ի Ծ

### Փ Ի Լ Ի Պ Պ Ո Ս Ե Ր Կ Կ Ր Ո Ր Գ Ի Ի Կ Ա Յ Ս Ե Ր Ս Պ Ա Ն Ի Ո Յ



Գ Լ Ո Ւ Ի Ա .

Հ Ա Յ Ր Ն Օ Ռ Լ Ա Ն Գ Ի Ն Ի



Ան Գ քաղաքի մէջ Ս . Պետրոս անուամբ հին վանքին ժամացոյցն՝ գիշերուան ժամը ուժը կը նշեցըներ : Արդէն քաղաքն և շրջակայք՝ լռութեան ու խաւարի մէջ ընկզմեր էին . և վանքին մէջ ուրիշ բան չէր լսուեր , բայց միայն քանի մը կրօնաւորաց միակերպ խոյլափոխն , որք իրենց առանձնոցները կը քաշուէին :

Աննայն Սրբոց մեծ տանին նախընթաց երեկոյ էր . և վերոյիշեալ յարգելի կրօնաւորներն սովորականէն աւելի զբաղուած ունեցեր էին խոստովանեաց մէջ , յորս ամեն անգիտաւոր օրիւր կը դիմէին քաղմութիւնց հաւատացեալոց իրենց խղճին ծանրաբեռնութիւնները զընկելու յոտս իրենց նոզնոց նայերուն : Յատուկ առանձնանորոգեալ վանքին դռներն բաց կը մնային մինչև գիշերուան ժամը ինն՝ ամեն նակման երեկոյ . որպէս զի անիկ գիւրութիւն արտէր այն անձանց՝ որք չէին կարող խոստովանելու զաւլ բացց միայն օրական այխտառեղձ անզգասանակ վերջը : Այն գիշեր ժամը ուժին արդէն ամեն ոչ մեկնած էր , և կրօնաւորք այ մի առ մի պնայցեր էին , բաց ի մէկէ մի՝ որ մնացեր էր եկեղեցոյ մէջ : Այս անձն էր Հայրն Ազգասիրտոս Օռլանդէի , խառնացի կրօնաւորն , որ քանի մը ատրիկներ է ի վեր առանձնացեր էր Մոն-Բլանդէնի վանքը ՚ , որոյ Սրբայն ընդուներ էր զինքը՝ Լաճանայն յանձնարարական թղթոյ Սրբազան Քաճանայագետին Հռոմիցի :

Հօրն Օռլանդէի խոստովանարանն կը գտնուեր մութ մասրան մի իտըը , որ քրիչին խաչնութեան պատկերաւ ընծայուած էր սուրբ և ցաւալից Չարչարանաց սիւնասակին : Այս մտաուռն ուրիշ տեղէ լըս չունէր՝ բայց միայն եկեղեցոյ դասին մէջ կախուած կանթեղէ մը , որ աս ինչն կը ձգէր եկեղեցի մտնողաց և կամ

այն տեղ գտնուողաց ուշադրութիւնը , և միանգամայն կը ծառայէր ցոյց տալու եկեղեցոյն զանազան դռները՝ զորս երեւելու նամար :

Արդէն երկու անգամ աւանդապաւ եղբայրն՝ շարժելով բանալիներու ահագին օղականդոց մը , եկած աղլած էր ծիրունի կրօնաւորին՝ թէ եկեղեցին դատարկ էր , և թէ ոչ ոչ այնուհետև պիտի գտր խոստովանելու . « Յողդ զեա , եղբայր իմ , պատասխաներ էր միշտ խառնացին . զուն չես կարող գիտնլ թէ իրացընէ մեկը խոստովանելու պիտի չգայ , որ ոչ մնացած լինի իւր այխտառանց պատաւառաւ և կամ զքաղաքն լինի վաղրան տանին պատարասութեամբ : Առ այժմ՝ ես միայնակ մտաւորական առ դժից պիտի պարագիտմ , և զու լաւ ոչ զիբ որ եկեղեցոյն դռները չըօցես՝ մինչև որ լիուի ժամը ինն լինի » : Ըստ պատշաճին այս խօսքերէս աղլարարուած շաշաւեցաւ անանգպատկն , և թողուց կրօնաւորն իւր առանձին մտածմանց մէջ ընկզմած : Հայրն Օռլանդէիին այնպիսի մտածութիւններով զբաղուած՝ զորս կ'աղլէին միայնութիւնն և սուրբ տեղւոյն լռութիւնն ու մթնութիւնն , մտայեղ մարդկային ականութեանց ծածկութեան նեա , որք իրեն կը յայտնուէին յանուս Բարձրեցն Արտաժող՝ սուրբ խորհրդարանին զաղտեանց ներքեւ , երբեմն երբեմն իւր միտքն ու սիրտը կը բարձրաժողջեղ զեղ յերթին , և կը խնդրէր ներսեան այն պաղատանքի մանր զօրս կրկաւ զօրծել ահաւոր խորհրդոյն պաշտաման մէջ , որոյ մատակարարութիւնն իրեն էր յանձնուած , և կը պաղտաւոր առ Արտաժող՝ շնորհելու իրն իւր խոստովանորդաց նեա ունեցած շարաքերութեանց մէջ առտուածային վարդապետին նայրական զթութիւնն և անհետելի շաղջութիւնը :

Այսպէս իւր մտածութեանց մէջ ընկզմած՝ շիմացաւ եկեղեցոյն դռն ձայնը , որ յանկարծ բացուեցաւ և զարնուելով զդռնեցաւ , ինչպէս թէ մշուած լինէր բուն շարժմամբ զօղջողուն ձեռքէ մը : Անտաստա և վախկտա խոյլափոխի ձայն՝ քանի մը մտերեւորոր

1. Կանգի Ս . Պետրոս վանքն կը գտնուէր հին տանն քաղաքէն դուրս եղած Մոն-Բլանդէն բլրոյն վրայ :

լուսեցաւ եկեղեցոյ միակողմին մէջ, սցեզէս՝ որ կարծես զարմարացին շրջակայեցութեամբ՝ ամենէն աւելի ժամով անկէ՛նք փութեր: Բանկածակի զինքն այդ անձնաւորութիւնն զէպէ զարջարանաց մատուռ, իբրև եւ սնվարի տեղ մը՝ որ իրեն ազակո՛ղանք երևար ժամկուսելու նամար - ե խոստովանարանին մէջ թափափուցուց, ու եթէ ազակո՛ղարդի նման՝ որ խոնարհի սուրբ դասարանին առջև, այլ իբրև յանցարար մի՛ որ կը պտուղը՛ի վարձով զինքը կաշածոջաց նեապաշտուութիւնէ, ըստ կարելոյն անկատարեօքի տեղոյ մէջ:

Ամենեկն մտքէն չէր անձե՛րէ՛ որ այնպիսի ժամանակ եւ եկեղեցոյն դասարկութեան տանն, պիտի գտնէր այն խոստովանարանին մէջ քանակայ մը: Իր անգամաց զողջապայէն եւ ճշուտով կարճ եւ հատկեալ ճշմարտութիւնէ յայտնի եղաւ իւր սարսափն, երբ տեսաւ որ խոստովանութեան դասակն կամայցով մը բացուեցաւ, և կրօնասուր մի՛ զոր ինքն յանկարծակի սթափեցուցեր էր մտածանքէն, բարեգլխութեամբ ծակց իւր գլուխը զէպէ առ ինք, և անիպի ու երկնազօք զինքն պատարասուեցաւ լսելու իւր մեղաց խոստովանութիւնը:

« Զայր իմ, չայր իմ », մըննչի արագութեամբ անձնօճիսն, նորս վերայ խորի զարեգունքը իր անիպի մի ձգելով, և չնամարմակելով խօսքը վերջաբեկումը՝ լուռ կնցաւ: Իսկ կրօնասուրն շնորհեցիւր էր ճակատագրաբարսական ազօրքը և Աստուծոյ զթոթիփինը խնդրիւր էր ազակո՛ղարդին նամար, երբ սովորական ձայնով և ոճով ըսաւ իրեն.

- Ի տու ուրեմն, որչեանկ պատարաս իմ լսելու, առանց անկատարեան կատարել միշտացի խոստովանութիւնը:
- Միշտաց, զուրջ անձնօճիսն, որոյ սնվարն տրու կուրերն էին գլխուն վրայ, ո՛ն, այդ բանին նամար չէ սր եւ այս սեղ եկած եմ...:

— Ինչպէս... խոստովանելու եկած չիս, նարցոյց կրօնասուրն որ այն ժամանակ միայն անգարադանս այն աւաւոր սարսափը՝ որ այդ մտորանձամեն մէկ խօսքերը կը պարտաւիճէին... Ուրեմն ինչո՞ւ նամար կիսի ես.

— Զայր իմ... ո՛ն... զժամ վրաս... ազատէ զիս... ես կաշածուած եմ Աւրայի զքսին արգարութիւնէն...  
 — Աւրայի զքսին:  
 — Աւրայի զքսին այո՛, չայր իմ... այո՛. եկեղեցեացի զուսը բաց տեսց, մտայ և ապաւինեցայ այս խոստովանարանին մէջ:

— Այս խոստովանարանին մէջ պտուղեղանու նամար, որչեանկ իմ, այս սեղ կարող են զքեզ գտնել:

— Ա՛ն, Զայր իմ, ազատէ զիս, խօսք սուր որ զիս պիտի ապատես... ես ամէն բան քեզի պիտի պատմեմ... Աստուած իմ, Աստուած իմ... ո՛ն, եթէ զիտու նայր թէ ինչպիսիք ամենամեծ մեղատուր եմ...:

— Որչեանկ իմ, Աստուած արգար է, բացց նան զըթած է, և երբեք մերժած չէ ինքուրթիւն տալու:  
 — Կը նաւաստան, Զայր իմ. զիսն ուրեմն այնպիսի մեղքեր որ անթողիլ լինին... բացց ես, Զայր իմ, առ զազակ կը լսեմ, այս սեղ կու գան, զուրջ եղկիւնի փախուստին սարսափով և ահաբեկով. ո՛ն, կորսուած եմ ես... ազատէ զիս ազատէ զիս...:

Իս իրապեւն զամբին մէջ ազակով կը լսուէր, և ձայնեքու և ձիւքու սարսափեքու խուռ շառայիւն մը:

— Մի՛ վախեր, պատասխանեց Զայրն Օրլանդինի. այս խոստովանարանին մէջ թափափուց, ու զք պիտի կաւարձակէ բնաւ խոստովանարանի սրբութիւնը պզծելու, և եթէ կը նամարիս որ կրնաս անկեղծ խոստովանութեամբ յանցարանը՝ թի՛նապեղեկ արտիք ծանր բուռը, պատարաս եմ լսելու՝ յանուն Բիտուսի Քրիստոսի և քու երկնաւոր բարեգլխի Զորս:

— Ա՛ն, Զայր իմ, չեմ գիտեր թէ այնպիսի խոստովանութիւն մի կարելի է ինձ նամար... Երկայն ժամանակ է որ... և կիմա ալ սիրաս բարբառի անպատասխան է...:

— Որչեանկ իմ, Աստուած լի է սղորմութեամբ - թող զորժած մեղքերը ծովու աւազնիբուն կատարէն աւելի լինին, անկեղծ գլխութեան թափուած մի միայն սրբուցը բաւական է զանձեք ընչիւրև Որչեանկ իմ, շարունակեց բարի կրօնասուրն՝ անպատանի իջոյ զգարցանս ազօր սրտաշարժ ձայնով մի, լի սրբի յուզմամբ և բարեպաշտութեամբ, յանուն այն Աստուծոյի՛ որ խաչին վրայէն նեղեց իւր նայելով շարբարոցն և դանձաւ, կ'ըսեմ քեզի, խուսէ և մի վախեր. Բիտուս Քրիստոս սիրց այն դուռը մէ...:

— Կ'ուրեմն զու որ խոստովանիմ, Զայր իմ, զու կ'ուրեմն, զուրջ մէկէն անձնօճիսն, քանի մը կաթիլ լեքնն ցաւոց արտասուց թափելովը - շատ լուռ, ուրեմն... ես եմ...:

Ամենօրեան իւր ըսելիքը քած ձայնով շարունակեց Քիչ յետայ աստակի ազակով լուսեցաւ եկեղեցիէն դուրս Ազակո՛ղարդը սարսափէն լուռ թաց. և եթէ մթնութիւնն այնքան թանձր չլինէր՝ կարելի էր տեսնել նորս անկուսած մաղբը և վախէն զղքում և կնճեմ ճակագաւը: Քանի մը վայրկիւնէն եկեղեցոյն մեծ դուռը բացուեցաւ, և լուսափայլ ճառագայթներ մէկէն նորս ինչ և ընդարձակ միջնազանգիթը պայծառացորեմն Աղբը նաւորաց 1 բազմաթիւ զուռ իր, որոց կ'առաջնորդէին սպայ մի՛ զինուած ամեն տեսակ զէնքերով և շատ մը լուսակիր կրօնասուրեր, մտած սրբավայրը՝ յանդուզն և միանգամայն պատկառօտ զիտնը:

— Կը տարակուսեմ, ըսաւ կրօնասուրներէն մին ծանր ձայնով, խօսքը զէպէ ՚ի սպայն ուղչելով, կը տարակուսեմ, պարտն ապաւես, որ ձեր խօսարարած ամեն այս տեղ կարենք գտնել. եկեղեցիքն արդէն փակուելու վըրայ էր. և եթէ այս տեղ զգալուածով գտնուի մէկն, շատ շատ Զայրն Օրլանդինի խոստովանարանցմէ մէկը պիտի լինի:

— Ես չեմ կակուսակեր որ ձեր լուսնն իրապեւ չըլկինի, պատասխանեց սպայն՝ նշան ընելով աղեղնատարաց յառաջ երթալու, բացց վաւըր մտնելն տառլ մեր ընդունած սեղկտութիւններն այնքան մտնարման են, որ կարելի չէ նաւասուլ թէ դիտել լինին այդ ծանօթութիւններն: Վիլիելմ կոմսն այս սեղոյն մտ տեսնուէր է. և իրապեւն, արզոյ Առաջնորդ, չեմ կրնար երևակայել թէ ո՛ր արգեղց կրնայ պատուքաած լինել՝ եթէ ձեր եկեղեցոյն և կամ վաւերին մէջ չլինի. ուստի զուց թույլ տուէց մեր խօսարարութեան առաջ տանելու:

1. Այնպիսորով կը կոչուէին նոյն գաղտնի մէկ արգարութեան աստիճան խօսարարու պատանեայք կամ զինուորացի:

— Ինչպէս որ կը փափաքէք, պարոն սասգեա, այն-  
պէս բրէք: Մեր Արքայն ձեզ թողարկեց զանի մտա-  
քը, և զուց ազատ էք ածեն կողմ ման գալու: ուր որ  
ուզէք պարտատեմ եմ ձեզ առաջորդելու:

Սպայն թիթի կերպով զուրբ խոնարհեցոց իբրև  
'ի նշան կողմնակալութեան առ Արքայնորհն, որ սուրբ  
զինքը կերկրեցոյն միջին կամարակայնի մէջ: և այն սեղ  
ազատ թողլով սպայն՝ ժուր դրա գառնի մէջ զսնուած  
ազնթարանի մը վրայ, սպասելով որ ազնդաւարք և ի-  
րենց սպայն կերկրեցոյն մէջ չըլան ընկնով խուզարկու-  
թիւննին աւարտեն: Ազնդաւարք շատ չուշացան ճաւ-  
նելու այն մատարն՝ ուր փախտապահան տնայած իւր  
սարսափեն՝ կարծես զնազական զողով պիտէ բռնիք  
կարէր էր խոտաղանարանին, ինչպէս թշուառ նաւարե-  
կեալ մի այն տախտակին՝ որ զինքը չըլան կրեալ կը բռնէ:

Նշոյն իսկ Հայրն Օլաւանդինի, որ զԹաւրուսութեան  
զգացմամբ այն թշուառին նստ կապուած էր, ազատ  
չէր տեսակ մի քտնեղութենէ, լսելով աղիզուարաց  
քայլափոխները և Նաեթու լոյսը տեսնելով. որք աղէն  
իրենց փայլը ձգէր էին կրօնաւորին մուտք խոտաղա-  
նարանին վրայ: — « Ո՛հ, Արտուած իմ, ահա կեան,  
ես կորուսեցայ... Հայր իմ, Հայր իմ, մի լքանիք զես », մի-  
միջեց խղճուկ ձայնով մի ազալխարողն: Այս վայր-  
կենին Նաեթը թուրովին լուսաւորեցին մատուռը,  
բայց խոտաղանարանն զհոտեղուած լինելով մատարն  
սեղանոյն դէմ առ դէմ, նորա միայն առնէի մասը  
կ'երևար՝ որ դատարկ էր. մինչդեռ միւս անկիւնն՝ որ  
մատարն դէպ 'ի խորն էր, կը Ծածկուէր իւր մէջ զըտ-  
ուած սեննաւորութեամբ՝ խոտաղանարանին այն շարք  
ցցուած մտնէ: որոյ մէջ կը գտնուէր քանանայ: Այն  
ստան Հայրն Օլաւանդինի՝ զուրբ զուրբ ճանելով ծանր  
և խիտ ձայնով կարցոց, թէ այժ էին այն Ժողովու-  
ներն՝ որք կը ճամարանակէին սոյն կերպով խառնակել  
Արտուածոյ առ նը և նորա տեսարին վտեմ լուսութիւնը  
պղծել — Կրօնաւորին պատկառելի զուրբ տեսնելով,  
և նորա քաղիք բայց միանգամայն ծանր ձայնէն ազ-  
գարտուած, միայն սպայն մտեր էր մատարն մէջ, որ  
և ինչպիսին արգարացընէ ուզելով, ըսաւ.

— Ամենամեծ յանցաւոր մի կը փնտնեց, որ փա-  
խած է նորին ուղղափառ կայսերութեան արգարու-  
թենէն:

— Հանգարտ թողէք զմեզ, պարոն, պատասխանեց  
կրօնաւորն, և մի չիտթէք զմեզ մեր սրբազան պաշտա-  
ման մէջ:

Սպայն շամարանակեցաւ ուրիշ բան ըսելու, և առանց  
քայլափոխ մ'ալ առնել յառաջ գնալու՝ ետ քայլուեցաւ.  
և լուսով Մացած տեղերն՝ ալ խուզարկելով՝ դուրս ե-  
լաւ կերկրեցին իւր զնդին և իրեն նստ կողմ կրօնա-  
ւորաց կես: Ամենամեծն ազատուած էր զարևուրիչ բն-  
ուան մը. և միացընելով երկու ձևուրքեր թուրովին  
յուզուած և նեղկտալով քանի մը ճառակեալ բառերով  
քայլանք իւր սրտին թովանդակ կզայտուեա.

— Ծոյ կակալ եմ, Հայր իմ, շնորհակալ եմ, զուշեց.  
զուք ինձ կամար պատկառան Երեսուցեայ պաշտան կա-  
տարեցիք. ձեզի պարտական եմ կ'անցաւ մի, ազատու-  
թիւնս ալ, և ասոնցմէ առնել՝ ձեզի պարտական պիտի  
լինիմ նաև խղճմտանքիս խաղաղութիւնն ալ:

— Արտուածոյ շնորհակալ եղիր, որդեակ իմ, պա-  
տասխանեց կր.նաւորն. դուն մեղաւոր էիր և ինքն քեզ  
ժամանակ կը շնորհէ զզնուա և կերկրեալ զարման տա-  
նելու:

— Ո՛հ, ո՛հ, Հայր իմ, իմ կերկրան զարման ընել  
ուրիշ կերպով կարելի չէ, բայց կ'իմ արտասուելով,  
կեռնուազարծութիւնս կատարելով լնացրիմ եմ, և զուն  
սյո աշխարհիս մէջ չէ, և երկրեքն՝ ուսկից 'ը տեսնէ  
իմ խղճի խայթերս: միայն երկրեքն կրնայ ինձ նե-  
րուս շնորհել: Հայր իմ, սյո վայրկենիս կարգէ դուրս  
սրտի յուզման մէջ կը գտնուիմ, և չեմ կարող իմ  
զարթիս զործը լմնեցընել: Կը փափաքիմ նախ և առաջ  
կենեաց թշուառ պատմութիւնն ընել ձեզ. ձեզի սյու-  
տական եմ կենեաց, և կը փափաքիմ որ դիմանայ ո՛վ  
է այն թշուառականն՝ առ որ զուց պայպիս մեծ քա-  
րիք բրէք:

Հայրն Օլաւանդինի ոտք ելաւ, և ըսաւ անձանութիւն.  
« Եղբայր իմ աննակա, և այն տեղ քեզի կարելի կը  
լինի փափաքած մանրաման տեղեկութիւններդ ինձ  
նաղորդել »:

Գ.ՈՒԻԹ Բ.

ԿՈՒՄՍԵ ՎԻԼՀԷՄ Վ.Ա.Ս.ԳԵՍՍԻՈՒ



ԱՌՈՒՅՍ խոսելու դէպ 'ի վանք զնացին, և լազի  
թէ կրօնաւորին սենեկուր մտան, անձանութն այս խո-  
տարով սօսաւ իւր պատմութիւնը.

— Ծնողքս իբրև քաղաքին ազնուական դասակարգի  
ընտանեաց մէջ նշանաւոր են. լսած լինիք ցուգէ վա-  
ղուել անունն...

— Վլադիսլաւ, մէկէն զուշեց կրօնաւորն՝ ստատիկ  
յուզմամբ պայլայած ձայնով, և զուն ես, զու...

— Վլադիսլաւ կոմսին, Արչուի վանդէր Օպարե-  
տելի որդին, իմայ բերաւ ապալխարողն, զարմանալով  
Հայրն Օլաւանդինի խոսքերէն արտայայտուած յուզման  
մըս:

— Վիլհէմ. զուշեց զարմեալ կրօնաւորն, իբրև ան-  
թիւ խորհրդաւոր և նուաւոր մշտապայ բնուան մի  
ներքե ճնուում. Վիլհէմ... Արքարութիւնն երկիրք...

— Այդ իմ անունն է, յո, սյո է անունս, Հայր  
իմ, իմայ բերաւ ապալխարողն, առանցն սեղանէն ա-  
ռնելի զարմանալով այն տարօրինակ յուզման մըս՝ զոր  
սյո ժամեթութիւնն ազգեր էր կրօնաւորին: Հայր իմ,  
կարցոց նա վրզովուած ձայնիւ, զուց զիս կը ճանաչէք,  
զուց ճակցիք էք իմ ընտանիքս...

— Այո, որդեակ իմ, պատասխանեց կրօնաւորն՝ քիչ  
մը ճանաչարեալէ վերջը և առնել տխուր ձայնով. քու  
անունը մտացո մէջ արթնեաց քանի մը յիշատակներ  
մանկութեանս, երիտասարդութեանս... Ես ևս նշեցի  
եմ քու պատուական յարգելի կայրք...

— Առաջ. արիւնք պիտի կարենայ սրտից մէջ վրաս  
կից իսկ թիւ մ'անգամ ձեռն, երբ գիտեաց թէ ինչպիսի  
կերկրեալ անպատուներ իմ ես սյո յարգելի անունը, և  
աղանդիք եմ խղճմտանքս...

— Որդեակ իմ, մի վախեր. Առառնոյ զթուփինն անճուռն է; և զու ինծմէ ուրիշ բան մի յուսար; թոյց էթէ քաղցրութիւն խղճմանացդ դասնութեանց և զիւրութիւնն փրկութեան անապարհ ի:

— « Եւ, շնորհակալ եմ, Հայր եմ, և քո սուստ ուրբ մի ինքնարութեանց; Երկար տարիներէ 'ի վեր սիրաս բարբառայ ճնորի կը նմանէր; թոյց ձեր խոսքերն ինծի այսօր կը թուան իբրև քաղցր և զովարար ցոյ մը: Ինչ, ինչպէս պատրաստ է սիրաս յայտնելու մէջ կնամ իւր նակ ամենախոր վէրքերը, Թւական զարնորիք լիւրին: Հայր իմ, սակ. քան տարի առաջ՝ ես Ալլուփ Ալլուփուն կոմսին երկրորդ որդին էի. այն ժամանակ ինծմէ շատ տարիներով առիթ մեծագոյնն կըսայր մ'ուռնելի, որ անչ անկուփեան իրաւամբք՝ պիտի ժառանգէր մեր ընտանեաց կարասութիւններն և պատանեքը: Փիւլիպպոս (այս էր հըրօս անունն) զեղեցիկ էր, բարեկամ, կազմ՝ լի առաքինու համբք և ճանիկ միջբերով որով ամեն զինքը ճանչցողներուն սիրով կը լինէր: Բնասուրբանք մեծ զարգացման ճան՝ ուներ ես նաև ամենաշնորհքն բարեկալուցութիւն և ամենաբարձր սրբութիւն: Գեռ երկասարք ժամանակ՝ կարուս Ե, կայսեր կես պատերազմի մասնելու պատին և զինքը մարտակուսայ մի մէջ պաշտպանելու բախտ ունեցեր էր, նորա տեղ վէրք ընդունելով: Այսպէս ամեն ծաբք զինքը կը սիրէր և պատուէր, և կայրերին՝ Վլադիմ, ու կոմսն՝ պարժմանը կը ցուցնէր զինքը ամենուն իբրև իւր անուն ժառանգորդ: »

« Ինչպէս և Փիլիպպոս շրջապատեալ էր սկզբն քաղաքներ և մեծաբող անճեղ: թոյց այն ամեն՝ նոյն իսկ իւր ընտանեաց մէջ կար մէկ մի՛ իւր իրեն մէջ մահացու առկաթիւն ուներ: Այդ մէկն՝ ես եմ. այն, Հայր իմ, ես ինքս. և զուր լաղէք իմ Թշուառութեան վերջոյ: « Ինչքան հըրպոս կանես և աշնուսարթ էր, այնքան ալ ես կարտ և նախանձու: կը նախանձեի նորա կանարթին, նորա սիրով միջբերուն, նորա անունն ընդունած յարգանաց և սիրոյն. սրտի կատաղութեանը կը լռէի իրեն սրտած զովհասաները, և ցտօց զի մտածէի այն ամէն պատուաւորանք և սմէն ժառանգութեանց վրայ, զորս նա պիտի վայելէր և ես պիտի զրկուէի: Կ'անթիվէի ես բախտին տնարարութեանը, որ ամէն բան ձորերն էր հըրք մի՛ զոր ես կ'ատէի: Կ'անթիվէի ես իմ Թշուառութեան՝ առանց մշտաթիւլու որ անոր ծագումն իմ շարահամութիւնէս, իմ վնաս ընտանորութիւնէս յառաջ կու գար, քան թէ ըստ կեցանքն իմ վիճակէս: Այդ զիս կեղեղեղ նախանձով կարագած և փառասիրութեամբ թուրովին փառցած՝ չէի իմանար որ վ կակոց անճասարութիւնն նախախնամութեան ամենէն իմաստուն կարգադրութիւններէն մին է, որով իմ պահպանուի մարդկային ընկերութիւնն իմ ախտերս՝ որոց զեմ ամենէնն մնացաիւ չէի ուզեր, սրբուց իջ լինէին ի մ խորհրդածիւնը՝ որ կ'թէ ես հըրքուս ստորնազոյն էի, ինքն ալ զեռ շատ մարդիկ աւեր էր և վերագոյն՝ մարդկային ընկերութեան ամենազգաւ մասանց վրայ, և թէ ինծմէ ցածագոյնն դեռ կուգաբարձր կային, որք կարող էին նա անճի իմ բախտիս վրայ, կ'թէ երբեք այդ անարդ կ'ըրք իրենց սրտին մէջ անուրանէին: »

« Երկուստարութեանս առաջին տարիներն այսպէս և՛ կնցան ամէն տեսակ նախանձու ասկնագ, թոյց ես այնքան կը կեծեի արտիս զգացումները՝ որ զրսն ըլլանա ազեղ նշան մի չէի ցուցնէր, պէլ այդ ասկնագ ներս ես ինձ կամար ներս կը պատէի, և արտաքին սիրոյ երևութի նկրճը՝ եղբորս նկամամբ այնպիսի առնելութիւն կը սնուցանէի՝ որ արասափելի կեղեկագործութեանը պիտի կնցուր: Գրեթէ քսան և կնիչ ասկնական էի, երբ լայրս իմացուր որ մտադիր էր անզգրանիկ որդոյն կարնսխտութեանը կատարելու, և թէ մեր ընտանեաց փառաւոր անունը շարունակել ապուր կամար՝ առաջարկած էր իրէյնը-լալլէնք իշխանին՝ ընդունելու նորա զաներ անունութիւնը Փիլիպպոս հըրքուս կամար: Ես ուրախակից կը լինէի յորս և հըրքոս այդպիսի զեղեցիկ զուգութեան մի մտածութեանն կամար. թոյց ինչքանակ կ'անիվէի ես այնպիսի ամուսնութեան մի, որ կ'թէ կատարուէ՛ ինծմէ կը յափշտակէր նակ այն յետին յոյն՝ զոր կըսայի ունեկալ որ մի՛ յորս ժառանգ լինելու: Փիլիպպոս այն ատեն երեսուն տարիէն ունիկ ուներ: Կրեաց երևակայել իմ բուռն կատարութեան կերքը՝ երբ քիւ ժամանակէ վերջը՝ տեսայ որ նա մակ մի կասա՛ կըսուած իրէյնը-լալլէնք ընտանեաց զի նանչնամ, որ յորս կ'առեաէր՝ թէ իշխանն յանձնառու կը լինէր ձորնու Փիլիպպոս հըրքուս երբ զչեկին մուսքը: »

« Երևում մեկնեցանք՝ լայրս, մայրս, հըրքոս և ես զեպ 'ի Հէնոյ զուսուռ, ուր կը գտնուէին իշխանին կալուածներն: Այնեակ զեպ իւրեքակուրթեամբ ընդունուէ ցաղի. և իրէյնը զեղեցիկ կնցած ամբողջ ժամանակին փառաւոր կանգնեցնող տեղի ունեցան, որոքմէ վերջը կու տարուեցան օրիորդ իշխանուկոյն կարնսխտութիւնն՝ Փիլիպպոս հըրքոս կես: Տեսնելով Բարթառու զեղեցիկ կատարելութիւնները, անաշխով նորա առաքինութիւնը ներք, նորա կրեշտակային զարեպալութիւնը, զԹաքըրութիւնը և զարեպրծութիւնը, այս ամէնն առիթ ևս ասասկացոյցին սրտիս մէջ՝ զորս զեմ ունեցած նախանձու կնցը: »

« Պատկարութիւնն որչափով էր քիչ ժամանակէ վերջը կատարուէր, որ իմ փափաքանացս կակառակ՝ ու թաղ արագ կը մտնեար, երբ յանկարծակի իրէյնը-լալլէնք իշխանուկոյն մահն, որ օրիորդ Բարթառու մայրն էր, արեւիցէ կուս պարտասիրութեանց, և ժամարարութեան՝ կէս արտի յետաճգունելու պատանա եղաւ: Այս յաջանմանն անըրկոց ուրիշ մ'ալ՝ որ զիս ուրբտին թիւրաք լեցաւ; իսկ հըրքոս ամենախորին սիրտութեան առիթ եղաւ: Կայսրս յանձնէր իրեն ամենակարգ որ նուիրակութեան մի պաշտոն Սրբաբան Գահանայապետին մաս. որով կարճ էր Հալով մեկնելը: Բնացեակ չերթալու նպատակաւ՝ խնդրեց ինծմէ որ իրեն ընկերբին: Այս առաջարկն ես կ'ըզէ զուս կանութեամբ ընդունեցայ, միտց զեկնով որ կարեւոր անպակի միջոցիկը զանեյ՝ որով իրեն չկարծածին լավ իտալիայ մէջ ձեար: »

« Համբայ կ'անէր՝ կատարական անունն ապով յորս, մերս, ինչպէս նաև լալլէնք իշխանին և նորա պաշտոնի գտանք: Ուղիորդութիւնին յալով և արագ կուս: Գահանայապետը իրունիս յալուէն մէջ գտանք: Փիլիպպոս իւր նուիրակութեան զորքը այնքան իմաստութեամբ և

ազնուական քաղաքագիտութեամբ զուլն առաքալ, որ թէ քաճանայազնասական և թէ կայսերական սրբունենաց լինելի զոգնատեց արժանացաւ: Բայց կարօլու Ե. կայս. բն յանձնարարուած քանի մի զործիր՝ զձե. եղբայրս Խառայի մէջ կը բռնէին: Քաճանայազնտեք որ նա ունեկեց զանգ զեպ 'ի Հոռով: Ես կը փախգործի սկս զործիրն երբք զերջ յանձնային. բայց քանի մը շարձաթ Հոռով կենսէ վերջը, Փիլիպպոս իւր զործիրը լաւ մը կարգէ կենսէն յետոյ իմացոց որ պիտի մեկնիրը: Չարեարիւն մասովք թիւնք զիս կը խզէրէն. կարգէ զուրս կ'առէի եղբայրս. սանէ քան այլք ստեր էի՝ միայն թէ կարենայի նորս զեպ 'ի Փլանգրս վերազարճը իտաճանէ, և լէի կարող որոշեմ թէ ինչ նմար բանեղենմ որ ստանց կաւս կածի ենթարկուելու՝ իմ նպաստակիս հասնէի:

Դիպուածն կամ լաւ ևս բեմ շարազործ սասանան առջև հանց պարտեց որ մի:

« Եթե անբայ կըլլէրք օրէն քանի մ'օր սաւթ Պոմպէ լինելի մարկիզն կրաւրեց զմա շքեղ հանգիսի մը, որ պիտի կատարուէր իւր Վիլլոյն մէջ, Հոռովէն քանի մը մզն նեռատուրութեամբ: Ատուութիւնս այնքան սաստիկ էր՝ որ չէի կարող եղբարս ուսարիութիւն ստանիլ առանց սրտի յառահառութեան ենթարկուելու: Պատահաւ ընդի տկար լինելու՝ մարտիղը կրաւրէք շնորհուհելու համար. և Փիլիպպոս միայն զնաց հանգիսիին: Երկու որ քաջակց պիտի գտնուէր: Առաջին օրուս երկուսը՝ երբ Հոռովաց անմարդի կողմերէն յընկայելէ ևս կը զուսայի, միշտ ինծի նա կրելով զօրոպայն մասածու թնկներս, ողք վարդեանս մ'ալ զիս անգիբաւ չէին թողար, յանկարծ վրաս յարմարեցան երկու առաջակուներ, իւրաքանչիւրն առ իս ուղղելով իրենց փորքիկ սորճանակներս փողբը և քառիս պահանջելով: Չիւրից անտեսելով ոչ միայն յարաբարեցայ, այլ մէկն քառեմիկ ուրախութիւն զնայի, զարեւրելի մասածութիւն մը միայն ինկաւ: Հաննցի քապիս, և մէն Ե. զանգ ցուցնելով առաջակոց՝ իրենց սուրի, և նարցուցի թէ կը փախցըլին արգիւց քանսպարտիկ այնչա վրաս աղիլ: Այսրինի փայլ մ'իրենց աչաց մէջ շողողաց... կը զոլամ ևս միացս բերելով կիսն այդ ստելի միշտասիւ...: Կայ մարտականք՝ որ սանն քան սակոյ ճամբ կը կատարէին՝ մէկն 'ի մէկ նակցայն իմ խորուորս: Ըստ կարեւրոյն նկարագրեցի իրենց Փիլիպպոսի նշանները, և երգումն ընել տալով՝ որ զազտեց պակէին և զինքը մէկտեղէն վերցնէին, յայտնեցի իրենց նաև եղբարս և Պոմպիլիանի մարկիզին անունները, որոյ մտ կը գտնուէր, յանձնարարելով պիտեպ զործ տեսնել՝ որ բնա մարդ լիմանայ կամ անղբազարնայ: Աստ պայմաններով խոտարաց ստան կազար գուկոյ բանեղու իրենց, զորքը կատարուելէ երբ որ վերջը նախանշանակեալ զանգուի մը մէջ: Երբ մինց այս ամբողջ էղեռնական վառի մասին համայնայնեցաց, սուս վերազարձայ և անկողմն մտայ, ձեռքընելով իւր թէ սաստիկ լիքով բռնուած լինիմ: Աննկապանս զնաց բըմբիկ կանչելու: Զգացած կարգէ զուրս յուզումս կարծել տաւս ըսելին թէ իրացնել կիսակը եմ. ուստի յանձնարարեց որ անգիբաւ թամ և մեզմիջ ըմպելիքիս օրէն նազրեց: Երկրորդ օրն ամբողջակուս անկողմն մնացի: Այն սրանեղութիւնն՝ որով վայրենէն վայրենան կը

ապաւելի եղեռնական զործոյս յարգութեան լուրը լինուս՝ ստուգիւ կրանգի մը արտաքին կերպարանք կուտար ինծի, և մեր ուղեկից ծառայք, զորս եղբայրս մասս թողուցիւր էր, լինի կ'երևար թէ անհանգիստ էին վրեալի վրայը:

« Գիշերուան զէմ քաղմութիւն կտայ մեր ինչանին գրան առջև հասան: Աննկապանս փութաց իմաց սառուին և Պոմպիլիանի մարկիզն կկեր էր. ևս զարմանք ցոյց տուի: Եթէ և նոյն վայրկենին մայն սուսն եր ինծի կու զայ նորին մեծութիւնն՝ Պոմպիլիանի մարկիզն և եորին անտափառութիւնն կարդենալ կրուննաւ: Երկուց ևս միայն մասն նկերը աննեակ: Զերկեց անու ներուս օրս՝ մեկէն եղալ նապոյ անողղիս մէջ: և Երաբիտ տաղանավ օրտի, որոյ պատահան իրենց կարճածէն բարբոթին սարքեր էր, սկսայ կանչել: « Դոճք, տկարք, սյստեղ և այլ ծանուս... Ի՛նչ եղբայրս, ո՛ր է եղբայրս... »: Երկուց ալ իրարու երես նայեցան ուղալաւ զէմքով. բարբոթին զոյններն նեռեր էին. կարծես իբարտ խորուրդ կը կարընէին: Այն ստան ևս զնա անելի սրտի յուզում կեղծեցի. « Եղբայրս, եղբայրս, սակի՛ Փիլիպպոսս, ո՛ն, բաճք ինծի ո՛ր է, ի՛նչ եղբար է »: կը գուէի, սյնայիս յարժանն ընելով՝ իբր թէ ինքզինքս անկողնս վար ձեղն ուղիէ: « Աստուծոյ սիրոյն համար՝ նախարար կեցիք, սիրելի պարտն ըսաւ կարդենալն, կ'ըստնեց քեզի՛ք... աննեալանս զգրախոսութիւնս մ'է եղա՞ծ »: — « Աստուած իմ, կը զուէի ևս, արգիւց կիւսմեղ... »: — « Եւ աննեալանս »: զպատասխանեց նա՝ որն վեմծափառութիւնն, կայս կերպով խօսքին սիբըն բնով սարափելի զգրախոսութիւնն ինձ յայտնուէր համար: Վերջապէս, Հայր իմ, բաւական է որ բեմ՝ թէ արտասպաւէս աննեալանս ցուցոց ցոյցերով իմացոց քրտառնիկ սրտանտութեամբ՝ որ ստատոտոց մ'է վերե խնդ եղբայրս Պոմպիլիանի Վիլլոյն ծառաստանին մէջ յընկայելու զնացած լինելով՝ այլ ևս չէր երեցած: Դրեղենն իբր նեռալ զտեր էին իրեն զխորալը և արեւնա թաթախս սրց կայարանը, որոց անտիւն՝ մարկիզն սուսը զանուողաց ամենուն վրայ ստուղում քերած էր: Դագրեւ ցուցիւր էին նանգալը. և ինչ խուզարկութիւն և նեռացըն նեթիւն որ կատարուէր էին մինչև զիշիւր՝ բնա արդիւնք չէր ունեցաւ: « Երբայրս կամուղուր էին թէ Փիլիպպոս սպանեաւ էր, և բնա կարելի չէլաւ որ իմանան թէ ինչ պատահաւ: մշուած էին մարդապապեց: Մարկիզն որ իմ կեանք լինելու զիտեր՝ նոյն օրուս երկիկեղ Հոռով ստաւ էր. և քանի մը մտ պալ զգրախու զեպ քին վրայոց զանազան անձանց նա խոսակցելէ վերջը, խնքած էր կարդենալ կրուննայէն որ քարեմանի այս տկար լուրն ինձ առու պաշտուն սասնեակ: »

« Քանի մ'օր արտացոյ կարգի զգածած երեցուցի ինքզինքս: Հրաման արուեցաւ. Հոռովաց բուրք քաղաքապետ զիմուորաց՝ ուց կըլլելու և մարդաղայանները ուղղութիւն սուլ կը ձեռքընէի: Ամիս մ'անցաւ վրան, այլ ևս տարակոյս չմայ նորս ստուգիւ մեռած լինեալուս: Իբրազան փաճանայազնու կրամայնց որ Հոռովաց բուրք կենդեցեաց մէջ կարօրս նուանգառանս զաւստանուց կատարուէն. որոցմէ վերջը Հոռովաց կույ Փլանգրս վերազանուելու համար: Պայտն: առ կայսրն

ուղարկուած ստորանդակ մի՛ պոյք տարեր եր արդէն նորա նուիրակին զմտաւր կատարածին և այլաստեալուան վրայսք մի եւ նոյն ստորանդակին յանձներ էի եւ ես եամահինք ընտանեացս կամար: Նորին կայսերաւ հան վեհախառութիւնն՝ կարտուս Է, կարգէ զուրս վըլա տացան եր այս զմարտն արկածին կամար, և ինքն անձամբ ուզէր եր իմացնել կազմ ուղարկէ ինչ: Մայրս այգ ստորս պոյքը լսելով ցաւէն մեռած էր. և եթէ կայս ինքն ալ չմտաւ: Գուցէ մեռակէն առաջ զիս տեսնելու փոփոցի՛ զինքը զերեզմանին հեղբքը ըսնից:

« Իս իւր ցեղին վերին յայտն էի. և երբ զիս տեսաւ, զիս՝ որ եղեռնագործ սպանող էի հեղբքս, զբրկիս մէջ մտքեցաւ: Իս ալ իրեն կես կու լայի: Ինչպիսի որ կարող էի՛ կենցեցի այն առևտուր խոչի՛ կայսերը որ զիս զը կենցեցին: Փանծ մը շաքաթ վերջը՝ նայր իմաւցուց որ զիս ամուսնացնելու կ'ուզէր, և թէ ինչպիսի էր վերջեւ-լալէնք իշխանէն՝ որ այն խառնակը որ փխրուպտիս կամար ըրած էին՝ նոյնք ինծի՛ կամար կոչած և մարտէին: Իս խորունկն զը զգայի՛ (արանցնելու ինձ հեղբքս նշանածք. բայց վըլախուր կտան շուտով իմ կեպծ խզնականս անշարժացուց: Մարտած իշխանունք օրհորս՝ որ հեղբքս նշանածն էր, ինձ կատարմար ցորտ անտարբերութիւն մ'ուզէր: Իւր սիրելոյց մահը ուղարկէ վերջը՝ կ'ուզէր ամուսնանալէ երամարդ: Բայց միայն ինքը նազանդելու կամար յաւեն առաւ ինձ կես ամուսնանալը, որովհետև քարեպաշտութեան և իմաստութեան կես՝ զը սիրէր իւր կայրը ճշմարտ սիրով: Վերջապէս փխրուպտի մահուանեն տասնուութ ամիս յետոյ՛ կատարուեցաւ՝ մեր ամուսնութիւնն իշխանին զղզկին մէջ. և եթէ չլինէին խոչիկս ինչքան, որք մաւնաւանդ այն տանն արթընցան՝ առանց այլ ևս թմրելու, և մարդկանց ամենէն երկնական պիտի լինէին:

« Գրասեր եմ մտնելոյ արտիս փոփոցները պատկեց, և յոյս տառաւ նոր՝ որ իւր ցեղը պիտի շարունակուեր: Փիչ վերջը մեռաւ նաև կայրս, և իւր մահուամբ ընտանեացս կարտութեանց ինձ թողաց ինձի նաև. այնքան փառասիրութեամբ փափոցանա՛ վըլալ: Գրա խոս պատանուը, զոր զգուշիք ոճրագործութեամբ տացայեր էի: Այն ժամանակ ուզած ամէն փափոցանացս հասեր էի, բայց որչափ կեռու զը անուտէին երկնակութենէ. խզնականս վըլախուրս մ'ալ ինձի խաղաղութիւն չէր շնորհեր: Օրտան մէջ՝ կաշարութեկ փառասիրութեան մտածմուռք զիս զը չարարէին, և զգլորները երարիս մէջ կ'երեմար փխրուպտս հեղբքս, որ վերջերք ցոյցընելով ինձի՛ երեսիս և զորներք անտարբեր կերպով իմ ըրած վաս դաւանութիւնս: Ետա անգամ ցորտ ջերտիկըով պատած՝ կ'արթննայի, և Կոնզվարի պէս զը մտաութեամբ խաղաղով ճարէ կընայի շնչել ինչիս աւանդակը զը կարցնէր թէ ինչ ունէր. ինչք Մարտիս, միթէ կըմար կասկածիլ անգամ թէ ևս իրեն նշանածին սպանողն էի:

« Ոչ փառասիրութեան խաղաղըը, ոչ արդունեաց մէջ զասած պատիւներս, ոչ կարտուս կայսեր սերն չկատարուցան սիրտս խաղաղել: Իսկ մահկիկ Ալլիլիանայ տեսիլ՝ միայն ստորս մարիաներու պատանաւ էր լինէր. նորա նմանութիւնն հեղբքս կեո՛ կ'առ զգալի էր, որով ամէն անգամ անկեղտու՛ չէի կրպոջ շրթերուով: Եւ այգ՛ ըս-

կըօրնաւորութիւնն էր սշխարհու վրայ կրիիք պատիւծնեան: Մեր ամուսնութեան շրբորտ տարեք մէջ՝ Մարիամուն՝ սիրիկ Նարեկ մահէ՛ ինձ կամար տեսպատելի ցաւոյ տղբեր մ'իղաւ: Արդիկ գառակ մը միայն ունեցեր էի իրենէ, որով զրկուած կը թաղի՛ անուս, ևարտաութիւնս և սիրողներս որչափ ալ մտառակցընելու երանակութիւնն: Գարձակ այս ամէն նեղութեանց մէջ ուրիշ միութարութիւն չունէի, բայց իթէ փոքրիկ Ալլիլի սխաւ, որոյ անմեղ և շնորհակ կերպարանքն թէ սիրակն և թէ ցաւ կը պատանուեր ինձի: Ոչբայի՛ զը մեծանք՝ այնքան ալ թշուառ հեղբքս կես ունեցած նմանակցուութիւնն կ'անելար: Իս կը սիրէի միշտ զինքը անտեսել, և միշտ ալ իւր տեսիլն ինձի՛ կամար մշտուած յանդիմանութիւն մէջը: Իս, որ սիրտս ամենատար խզնականաց խայթելուով զը վերադարձեր: Մայազէս քսան տարի անցաւ, հրքինն իրեպ քաղաքը թաղով ընտանեացս կեո և կամ իմ զը զեակներս մէջ, և հրքինն աղքանեաց մէջ, որովհետև կայսեր անկեղտուտն էի:

« Կը կամարի այսմ, չայր իմ, այս ամբողջ աշխատիք պատմութեան վերջըստին: Այնքան սիրտս կենցեղ տանիցան մէջ կը յուսայի՛ որ այնչէր տարինն անցնէն վերջը՝ ոճրագործութիւնս ծածուած թաղ, և թէ միայն խզնականաց խայթիւր ինձի պատուաւս լինէին: Բայց ոչ. Աստուած՝ որուն երբ Կանց լինի՛ կընայ կանկը ամբարշտին վրայ՝ զը պատրաստեր կամայ կամայ իր փեմիներով թիւրջ: Ան երկու տաղանդներ՝ զորս առաջ կ'աշխարհ էի եղբայրասպանութիւնս զուրս անմեղու կամար, այս տարի շուրջայց մէջ ըսուեցան, և զատապարտուած լինելով շատ մը մարդասպանութեանց և մարձ յայտներ էին իմ անուս ալ, և մանրամասն տեղեկութիւնն տուեր էին պատուոթաց այն ամէն վերաքերութեանց մասին, որք իմ և իրենց մէջ տեղի ունեցեր էին քսան տարիներէ ամէջ: Նորին վեհախառութիւնն՝ շուրջայց նախարար կարգիւնալէ՛ փութացեր էր Ստարին-Նյաւանդաց վարչութեան ուղարկելու այն երկու տաղանդաց զատուցնութեան զօրծերը: Այստ անշնքն այգ խոցարանութեանց մէջ իմ վրայոցս կ'առ կամարութիւնն այնքան անորոյ էի և այնքան ալ երկար ժամանակ անցեր էր վրան, որ կեսախաղութեան պիտի չլինէ թարկուեր, եթէ Ալլայի զգրին խորհրդակցանց մէջ թշնամիներ չունեցան: Նոյնի անկողնս կ'առ կամարութեան ունէր. բայց երբ զօրծերն իւր զազանի խորհրդարանին մէջ քննուեցան, այն աստի վճուուեցաւ կեսախաղութիւնն: Այսօր կ'ատան կ'առ էր զիս կաշխատարեւոքարիքստապար խորհրդակցանիւրէն մին՝ որ քարեկամս է, իմաց տառա ինձ զէմ շարուած կեարքները, և նա կեցող փրոնգանայ՝ որ իթէ կարելի չլինի բերնէս խառնութեան լսել յայնպեայն՝ զիս պիտի կենթարկէին խոցարանութեան ասնչանաց:

« Մտածեցէր, չայր իմ, թէ ինչպիսի զարեւորանք կըրնիք այս զամին վրայ: Եթթիւ, բուրբովն ինքիմէս զուրս կ'առ, իսկիս խայթիւրէն կատանուել չէի զիտեր ինչ լինելիս և կամ ինչ ընելիս: Այն վարչակներն ի սարսափով վայսց կտառ տանս կին մտանեղէն մին, և իմացան որ Ալլայի զգրին արեղնադարներն զէլ իմ տունս կու յայտին: Իրիքսէլ կը անուտէնք, և մտան չէր կընար զիտեալ թէ ինչ յանցանք ամբաստանուած էի:

բայց Ալեքսի դքսին նուակուած խառութիւնն՝ ընդդէմ  
այն անխնայ՝ որք ամենաթիւթն անգամ անուատարու  
թեան կասկածանայ ենթարկուէի ֆիլիպպոս Բ. կայսեր  
դէմ, ծեր ժառային արդարացի սարսափանայ պատճառ  
եղած էր: Հրամայեցի իրեն որ շուտով մի մը թամբէ՝ և  
իրեն յանձնարարելով աղչիկս: յարտիզին զուէն զուրս  
թոպ, և մին արշաւաստը վազընելով՝ կտիզի ճամբան  
բունեցի, ուր կը յուսայի բարեկամաց մեկուն քով պաւ  
տուցիւ: Շուտով ետեւս ինկան. և այնքան արագ՝ որ  
կարելի չեղաւ ինձ կանգ (սանի): Ալեքսի դքսին մարդիկ  
եերէն յատ առաջ՝ իրենց միջոց գտան նաև ճամբուս առ  
չկը կարելու՝ երբ քաղաքը մտնելու վրայ էի: Այն ատեն  
միւս վար ցատքեցի, և թողլով զնոյն արձակ՝ գիմցի:

պատուարտելու Մոն-Բլանզէնի շրջակայքը, և վերջապէս  
կտայ մտայ վառքը: Միացածն մեզի ծանօթ է, Հայր Իմ,  
որովհետև զուրք ինքն ազնուական զթող զիս ծածկելիք  
թշնամեացս մեռքէն: Այն, անարձան եմ ես այսպիսի  
զթուցիման. խեղճ կըբորս արեամբ շաղախուած կ'ուզէի  
ես եղեռնս քակել և ինքզինքս անձամբ կամովի արզա  
րութեան ձեռքը տալ երկնից բարկութիւնը գիշերընկու  
նամար, որ զայրացած է սոյնալի երկար ատեն անպաւ  
տուկս մտառու... Բայց աղչիկս, բայց քաղցը, սիրելի,  
առաքինի զաւակս, ո՛հ, պէտք է որ ինքն ալ մասնակցի  
պատմոյ և վատնամարտութեան նոր մի՛ որ լուրի մե  
ղապարտ է... Թող ասնէ վերցնէ ինծմէ Աստուած իմ  
կեանքս, բայց թող խնայէ միայն իմ Աւելիեայիս... »

(Շարայարելի)



# Գ Ե Ղ Ա Ր Ո Ւ Ե Ս Տ Ք



## Ա Պ Ա Կ Ե Լ Է Ն Ն Կ Ա Ր Զ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ապակոյ ծագումն. — Գոռնատրեայ ապակոյ հնոտրիանն. — Ապակեղեն պաւտուհանք և ճկարչութիւն:



Ապակի և մետաղ ձուլելու արուեստն վաղուց հետէ ծանօթ էր: Հրեայք կրնային ծանօթանալ ապակոյ, կ'ըսէ Պ. Բատիստիէր<sup>1</sup> իրենց յԵգիպտոս գերութեան և Փիւնիկիցոյ հետ ունեցած յարաբերութեան առթիւ: Գիրաւի, սոքա կրկին ազգեր են՝ որոնք կանգնեցին ապակոյ առաջին գործարանները, և ստացան հնարագիտական մեծ համբաւ: Պիլինիոս<sup>2</sup> շատ կը դովէ Սիդոնի գործաւորաց ճարտարութիւնը. որոյ սոյն կարծեաց հաւատարիք մ'են վերջին ժամանակներս գտուած ապակեղէն անօթոյ բեկորքն, որոց վերայ սիւզանայի արուեստաւորաց անուանք դրոշմուած կը տես-

նուին: Կ'երեւի որ գիտէին նոքա թէ հալել և թէ ձուլել զապակին, և այնու հսկայական մեծութեամբ զանազան առարկաներ կազմել: Ըստ վերկայութեանց Երոզոտոսի<sup>3</sup> և Թէոփրաստի<sup>4</sup> Տիւրքոսի հերակլեան տաճարին մէջ կար միակտուր գմբուխտէ շինուած սիւն մի, որ արտաքոյ կարգի պայծառութիւն մի կը ցայտէր: Հաւանօրէն այս սիւնս գունաւորեալ ապակոյ ձեռագործ զանգուած մ'էր<sup>5</sup>:

- 3. Գիւրք Բ.
- 4. Ճառ յարագս քարանց. տպ. 1764. էջ 44 և 46.
- 5. Գուցէ սոքա այն սիւներն են՝ զորս տեսնելու զնաց Ս. Պետրոս Փիւնիկիոյ ծովեղբարց վրայ կառուցուած Արատոս կղզոյն մէջ: Ս. կղզմ. Հռովմ. վերածան. Ա. Ե. կ'ըսէ. Videndi in ea (insula), gratia mirum aliquod opus, columnas vitreas magnitudinis immensae ».

1. Պատմութիւն ապակոյ առ Երբայեցիս:  
2. Գիւրք ԼՁ. ԳԼ. ԹԶ. Սիդոն արուեստաւոր ապակոյ: